

զթշնամանն ի խորհուրդս մարմարոյն, և աւրենութիւնն ապրեսցի յանարգանացն՝ ի նմանութիւն աստուածութեանն, որ ոչ էր չարչարելոյ ի չարչարանաց խաչահանուացն; նաև Եփրեմի երանելոյ ասացեալ է՝ եթէ խորհուրդ սպանման տեսառն մերոյ նկարեցաւ ի ժամուն, զի հացիւն

զոր ետ յանարգանս՝ զմարթնոյն յայտ արար եթէ մատնելոց է ի չարչարանս, և զի եթաց և ապա ետ՝ զկատարեալ խորհուրդ սպանմանն կամեցաւ ցուցանել թանալովն; Ցէր ինքնին ետ՝ զհացն թուղայի, նոյն ինքն մատնեաց զանձն հրէլցն; (Շարունակելի) Հրատարակեց Հ. Ղ. 8.

## ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿ

### ԹԵՍԵՆԻ ԲՃԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ

(Շաբ. տես թզմ. 1922 էջ 198)

**Գ.** Գլուխը կը խօսի՝ իիրերու (colique) վրայ, որոնց զանազան տեսակներն են՝ փրական (colique venteuse), մաղձային (bilieuse), արգանեան (hystérique), լրային (nerveuse).

**Դ.** Գլուխին նիւթն է՝ Diabèteը՝ զոր թէսաէն կը թարգմանէ, «Այսուի հոսումն միզի», և կը նկարագրէ զայն իւր բոլոր նշաններովը, բայց շարարի խօսց բնաւ չ'ըներ. կ'երեի թէ զեռ անձանոթ էր այս իրեն:

**Ե.** Գլուխը նիւթ ունի՝ անժոնչարութիւն կամ անժոնչորիւն միզի, այսինքն՝ incontinence des urines. իսկ Զ. ու անկիրուրին կամ միզարդիրին (rétenzione des urines).

**Ֆ.** Գլուխը կը խօսի՝ երիկամունքի աշազի կամ քարերու վրայ:

**Հ.** Գլուխը՝ նախ՝ ցրցողորեան (Hydropisie) վրայ ընդհանրապէս, և յետոյ մասնաւորապէս ալ՝ կործքի ցրցողորեան (Hydropisie de la poitrine), զիի ցրցողորեան (Hydrécophalie) վրայ:

**Ի.** Գլուխին նիւթն է՝ դարուկը (ictère, jaunisse).

**Ճ.** Ինը բորախոտորիւն կամ բարակցա (phtisis), որուն մէջ կը խօսի նաև զրային բորախոտորեան (phtisis nerveuse) վրայ:

**Ժ.** Գլուխը նուիրուած է շնչարգելու-

թեան (asthme), իսկ Ժ. Ը կանանց հիւաղուրիւններու առ հասարակ. ասոնց զիխաւորն է դաշտանը և իր ամէն տեսակ խանգարումներու ու այդ խանգարումներէն առաջ եկած սդզունորիւնը (Chlorore) սպիտակուորիւնը (Leucorrhée), ամրուրիւնը (stérilité), և այլն:

**Ժ.Ի.** Գլուխին նիւթն է՝ զորախոտորիւն, այսինքն՝ զղային ամենակերպ հիւաղուրիւնները Ժ.Ը՝ դժուարամարտորիւնը (dyspepsie) իւր զանազան զարտուզութիւններով:

**Ժ.Ը.Ի.** մէջ կը խօսի անդամարտուրեան կամ կարուսածի (paralysie) և կիսակարուսածի (Hémiplégie) վրայ:

**Ժ.Ը.Ի.Ի.** նիւթն է՝ Լուսնուորիւնը կամ վերնուորիւնը (Epilepsie):

**Ժ.Ը.Ի.Ը.** Մեսամաղցուրիւնը (Mélancole), յիմարուրիւնը, կատաղուրիւնը և մոլցենուրիւնը:

**Ժ.Ը.Ը.** կը խօսի՝ փրախոտորեան վրայ:

**Ժ.Ը. ուղագնացորեան** (perte de Connaissance):

**Ի. ու Գլուխացորեան** (Céphalalgie) վրայ:

**Ջ. իսոյ կարգաւ կու գան՝ ատամնացաւորիւն** (odontalgie), ցեցական ախտ երախա-

1. Ե. ուր որ էնցն ետ. — Հ. ուր որ....

*յից* (Convulsion), *հեծկուտանք* (Hoquet), *հազ* (toux), *պիղուրին*, *յօդացառորին*, *որվայիսարութորին*, *կամ* *փորհարուրին*, *արինառչան* *փորհարուրին* (Dysentéries), *բրախոնորին* (hémorrhoides), *բրոմին* *արեան* (Hémoptysie), *փսիումին* *արեան* (Hématurie), *միզումին* *արեան* (Hématurie), *կորիկոյին* *ախա* (exanthème miliaire) որ *հարասնիթը* *կամ* *կարմուկը* *ըլլալու* *է*. *նաև՝* *սրտախօռուրին* (cardialgie), *սրուզուր* որուն *հայերէն* *բառ* *չի* *գտնար*, *և* *ապա* *բադցիեղ* (cancer).

Այս բոլորը կը զրաւեն՝ իլլ-ի. Գլուխունը իլլ. ը կը ճառէ վեներական ախտերը՝ որոնք են Գաղղրական ախտ (Syphilis), վախաչ երտեղ (Cubon), վախաչամին դժուարամիջորին (Blennorrhagie), սերմնակարուրին (gonorrhée) և այլնայլ վլրեր (ulcères).

Գաղղրական ախտի վրայ զրածը՝ առաջին հայ հրատարակութիւնն է որ ունեացած ըլլանք: Բէստէն շատ լաւ կերպով նկարազրած է Syphilisը իւր ամէն զրուագներուն մէջ. անոր պատուիրած հակասի-ֆիլիզեան կամ սիֆիլիզաջնջ գեղերն են նախ կարգ մը աւանդական բաներ, բազնիք, մաքրութիւն, բայց զլիաւորապէս լինիկը (Mercure), զեռ այսօր ալ ի պատուի եղող այդ ազդեցիկ բուժագեղը:

\*  
\*\*

Ինչպէս կերպէ՛ Ախտարանութեան զրեթէ բոլոր Գլուխները կը պարունակէ այս Հասորը: Անշուշտ անոնք ներկայացուցուած են հարիւր տարի առաջուան ըմբոնութեալով, և շատ անգամ ալ այսօրուան ախտանիշ ընդունուածը՝ անոր մէջ իրը առանձին հրանդութիւն մը կամ ախտ ցուցուած է ինչ որ Բէստէնի հետ ուրիշ շատ Ախտարան-Հեղինակներ ալ բրած են:

Բէստէն իր զործը խիստ մեկին և զիւրահասակնալի ոռով մը շարադրած է. ախտանիշերը, ախտապատճառները պատկերացուած է որոշ, պարզ, հաճելի պարբերութիւններով, և պատշաճ դեղերն ալ՝

հարկաւ ժամանակին համբաւուածները՝ մանրամասն ցուցազրած է, ասոնց մէջ առաջնակարգ դերակատար համարելով արինասուրինը (Saignée), որ անյիշատակ ժամանակներէ ի վեր յարգի էր, բայց թէստէնի օրերը ալ աւելի յարգի՝ զրիթէ հրաշագործ և կենդանարար համարուած էր:

Այսպէս՝ Բէստէնի Բժշկաբանը կամ Բժշկահուրինը ընտիր զիրը մը եղած է: Առաջին Ախտարանութիւնն է այն հայերէն, և հարիւր տարուան մէջ հետզհետէ մեր մէջ հրատարակուած ախտարանական զրուածներուն ո՛չ մէկ հատը կրցած է մրցիլ անոր հետ, չըսկեմ հաւասարիլ. անզուզական մէկ զարդն է այն հայ բժշկական զրականութեան, և կրնայ Հայ բժշկական զրիչներու ալ մեծ առաջնորդն ըլլալ:

\*  
\*\*

Յաւակնութիւնը չունիմ սակայն ըսելու թէ ամենակատարեալ աշխատութիւն մ'է այն. կան անոր մէջ աշխատ զարնող պակասութիւններ, որոնք երր գոյութիւն չունենային՝ արդար բոլորովին եզական բան մը եղած պիտի ըլլար այն:

Ջոր օրինակ ուշադիր ըննութիւն մը ցոյց կու տայ՝ որ չկայ Մասիկ հիւանդութեան յիշատակութիւնը, ո՛չ ալ մանաւանդ՝ անոր դէմ հնարուած Պատուատին, որ ինչպէս զիտեն՝ 1796էն ի վեր մեծն ձինըրի երկարամեայ փորձարկութիւններուն շնորհիւ սկսած էր արդէն տարածուիլ աշխարհի ամէն կողմը:

Զկայ հիւանդութիւններու շերմատինանի մասին ո՞ր և է խօսք: Արդեօք Բէստէն չէ՞ր զիտեր, չէ՞ր լսած Զերմայափուրինը (Thérmométrie), որ 1605էն սկսած՝ ձէ՞յս Գըրբիի ջանքերով բժշկութեան մէջ սովորութիւն եղած էր:

Բայց ամենամեծ պակասութիւնը որ կայ՝ այն է՝ որ Հեղինակը լուս կը մնայ Ականչայրուրիան արուեստի մասին (Art de l'auscultation), այն հրաշալի զիւ-

տին՝ զոր անմահն լաբնեց 1816 թուականին ծնած ու ծանօթացուցած էր, և այդու արագապէս բոլորովին յեղափոխած էր թժկութիւնը ու նոր լոյսերով զայն լուսաւորած :

Բէստէն Ելեքտրուկանուրիշնեն ալ չի յիշեր, ինչպէս նաև ախտային Անդամազընեռորիմը (anatomie pathologique) որոնք անցեալ զարու սկիզբէն բաւական առաջ՝ ախտարանական բննութիւններու կարեոր մաս կը կազմէին: Նա իր ուշը և ուրուշը կը կեղրոնացնէ միայն ու միայն ախտանուններու, ախտանիշերու, ախտապատճառներու, զեղերու և զիտաւորապէս առողջական իննամատարութիւններու վրայ:

Այսու հանդերձ՝ այս պակասութիւնները բնաւ չեն մթացներ Բէստէնի բազմաթիրտն աշխատութիւնը, մանաւանդ որ՝ երբ անոր ժամանակակից օտար Հեղինակներու ախտարանական զրբերը աչքէ անցնելու ըլլանց՝ անոնց մէջ ալ կը պատահինը նոյնչափ և աւելի պակասութիւններու: Այդ պակասուրին ըստածներուն բոլորն ալ թժկութեան մէջ նորածին, նորամուտ զիտեր էին. կրնար ըլլալ որ հեռաւուրութիւնը, հաղորդակցութիւններու ծանր դժուարութիւնները՝ Բէստէնի ականջն հասուցած ըլլային դեռ զանոնք:

Հակառակ այս թերի մասերուն՝ Բէստէնի Ախտարանական հասորը հայ թժկութեան համար Գլուխ-Գործոց մ'է, որու վրայ եթէ դեռ խօսիլ ուզեմ՝ հարկ է անոր ծաւալին չափ բան զրել:

\*  
\*

Բէստէնի Ախտարանութեան Երկրորդ Հատորին վրայ շատ չեմ ծանրանար: Այն ալ լոյս տեսած է 1822ին հաւանաբար առաջինին քիչ յետոյ կամ Մայսիսի վերջ, ինչպէս կը զրէր ինձ վերջերս վենետիկէն Հ. Արսէն Վ. Ղազիկեան:

Ախտարանութեան Բառարանը կը կազմէ այս հասորը, որուն մէջ հեղինակը ամէն կերպ ախտերու, զեղերու, բոյսերու, հան-

ցերու, ինչպէս նաև կենդանիներու և մարմինի անդամներու անունները, իրենց մանրամասն բացարութիւններով ու լատին, իտալ, ֆուանկ, յոյն, թուրք և հայերէն կոչումներով կը զրէ ՈՒնի մինչև չե ծ տառը:

Արանչելի գիրք մ'է այս բժշկական բառարանը, տեսակին մէջ ալ առաջնը, զոր այսոր իսկ կրնանց թղթառել ու առաջնորդ մեզ ունենալ, որովհետեւ մէջը եղած ասութիւնները, թժկական ոները, բառերը, բացարութիւնները, Բէստէնի պէս քաջ հայերէնագէտի ու հմուտ գրչի մը ջանափիր տցնութիւններուն արդինցն ըլլալէ զատ՝ նշանաւոր Միիթարեան Հայկարան Հ. Գարբրիէլ Աւետիքեանի և Հոյակապ գրաբարագէտ Հ. Արսէն Բագրատունիի ալ ձեռցով յլկուած ու ճշտրւած ու այնպէս ելած նու հրապարակ, ինչպէս Կիմանանց Բէստէնի ու Հ. Գարբրիէլի միջև փոխանակուած նամակներէն:

Փոքրիկ մաս մը միայն կ'արժէ կարդալ զաղափար մը բոլորին վրայ ունենալու համար:

« ԿԱԼԱԼԻՆԸ, լու. ալէքզորիս կամ օրնի- « դա, յնր. թագուց տն. ֆարիս, արք. « մուռուզ, պր. և ըստ մեզ՝ հաւ: Է « թոշուն ընտանի ծանօթ ամենեցուն, որոյ « միսն համեղ է և առողջարար: Հարպ « նորա է սուսելի ցորչափ թարմ է, և ի « հնանալն՝ լինի ազդու ընդդիմ ամենայն « ուսուցից պատճառելոց ի թթախտու- « թենէ: Զներքին կողմն ստամբուի այսր « թոշոյ՝ ըրջապատեալ է թաղանթ ինչ « նուրբ, և ոյզզն ինչ կարծր, զոր ան- « ջատեալ զօրացուցանեն՝ և ի կիլ ար- « կանեն ի դեղ միզարգելութեան, դալկան, « հոսման արեան և տկարութեան ստու- « մոցսի: Ալուն այսր հաւու, զոր լատինը՝ « կալլուս անուանեն, և յոյնց՝ արէքզօր « կամ բէթինօ, և արարց՝ տիկ, և թուրքը՝ « խոսօզ, իսկ ըստ մեզ՝ աքազադ, առա-

1. «ՀԱՅԴՅԱ ԱԽՏՈՐԵԱ» 1901, էջ 82.

« և եւ նման է իզի իւրոյ ձեւով, և գեղով  
« քան զարուան այլ թռչնոց. որոյ ոչ  
« միայն չընալ է զոյն, և կամարաձեւ  
« ձետ, այլւեւ կատարցն կարմիր և թա-  
« գածեւ, և ձայնն բարձր և ազդու, որով  
« երգէ յորոշեալ պահս ինչ առուրն և  
« մանակս Սա ունի ճարպ իրեւ զհաւ,  
« յորմէ կազմն դեղ ընդդէմ ուսուցից,  
« կարձրութեան ջլաց և ցաւոց ոսկերաց՝

« օծելովկ Բայց միսն ոչ հասանէ ի չափ  
« ազնուաթեան մոյ հաւու Սերական  
« անդամ նորա չորացուցիեալ և փոշիա-  
« ցուցեալ, ի վար արկանեն իրը դեղ  
« նուազութեան սաղմի ի լեզոյ նորա  
« նոյնպէս յօրինեն զեղ ազդու ի զիպւուած  
« ցաւոց աչաց և բժից երեսաց »:

(Շարութակելի)

Տօթթ. Վաչ. Յ. Թուրուսեան

## ՀԱՅ-ԳՈՄԻՆԻԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(Շարութակութիւմ տես Քազմ. 1922 Յունուար. էջ 229)

Քարոզող եւ Միարանող Խղմարց հաւ-  
կառակորդները

Քարոզող եղբարց և անոնց յարած  
Հայերը, նորազարձերու յատուկ անխոհեմ  
եռանդով, կ'ուզէին սերտիւ միացնել հայ  
ազգը Արևմտեան եկեղեցւոյ ոչ միայն հա-  
ւատցով՝ այլ նաև եկեղեցական կարգապա-  
հութեամբ և ծէսով։ Ասով Հայոց վերա-  
գրուած մոլորութիւններու ցանկին մէջ՝ որը  
կալանու առած է Յովհ։ Քոնեցիէն՝ Միխ-  
թարեանց և անոնցմէ վերջ Դուռնըպիզ  
դիտել կու տան, որ ինչ ինչ բաներ հաւատոյ  
խնդիր չեն, այլ միայն կարգապահական  
տարրերութիւններ, որ ամենաշին սովորու-  
թեամբ օժտուած՝ ազատ, մանաւանդ թէ  
օգտակար կերպով կարելի էր պահուիլ.  
Ինչպէս է աշխարհականներն ալ երկու  
տեսակով հաղորդելու և արեւամեայց ցով  
չեղող տօններց։ Հայ ծոլովուրդն ու կղերը  
չեին հանդուրժեր այս նորութիւններուն՝  
որոնց մէկէ աւելի անգամներ արգելց  
եղան միութիւնն ընդդրկելու։

Միւս կողմանէ ալ անարդար է յան-  
ցանցը բոլորովին Միարանող կամ անոնց  
ուսուցիչներուն Քարոզող եղբարց վրայ

ծգել. Վասն զի Յովհ։ Խթ. պապը իր 12  
նոյ. 1321<sup>ւ</sup> մէկ թուղթին մէջ ծիսական  
միաձեւութիւնն ալ կը պատուիրէր այս  
խօսքերով։ «Լը ինդրենք որ... յիշեալ հոռ-  
« մէական եկեղեցւոյ ծէսին ընդունած տօ-  
« ները, զոր ձեզ պիտի յանձնեն թղթիւններ-  
« կայացնողները՝ մեր սիրելի որդիք եղ. Յա-  
« կոր և Պետրոս, կրտսել Եղբարց Կարգէն և  
« հմուտ աստուածային օրինաց, ամենայն  
« անձնանուիրութեամբ ջանաց պահել»։  
Հայոց պատմագիրներէն և մեզ հասած  
եկեղեցական զրցերէն յայսնի է որ Միար-  
Եղբարց լիովին ննազանդեցան այս քահա-  
նայապետական հրամանին։ Լատին ծէսը  
— բաց ի լեզուէն — պահուեցաւ մինչև  
կալանոսէ (1650) վերջն ալ, ոչ միայն  
իրնեցմէ՝ այլ նաև եկեղեցիներէն, որոնց  
եպիսկոպոսը իրենցմէ կ'ընտրուէր, մանա-  
ւանդ Նախիջեւանի մէջ։ Լատին ծէսի ա-  
մենարուն պաշտպանն եղաւ Ներսէս Պա-  
լինց՝ որ անդուկ հալածեց հակառակորդ-  
ները։

### 1. — Տաթևացիք

Հայերէն շատեր կառչած էին իրենց ա-  
ւանդական սիսական սիսական երուան, մանաւանդ Քրիս-